

Հ Ա Ա Խ Օ Ո Ւ Ա Կ Ա Ն

Digitized by srujanika@gmail.com

Գեր. Տրդաս Դ. Ա. Պալեան Նոր կելք
մին ալ, կը հրատարակէ Հանդ. Ամուշի վերջին
համարին մէջ (1899 Մայիս, էջ 150), եւ
այս Նոր կերպոյն ընթերցման համար ալ ինծի
կը մաղթէ ի սրբէ յաջողութիւն:

Անկեղծ շնորհ Հավալութիւններս յայտնեցն
ետքը գեր. վաղեմ բարեկամիս, որ արեւե-
լեան հին ազդաց պատմութեան վերաբերեալ
այլեւայլ հետաքննական նիւթեր կը մատա-
կարագի գիտեաց Հանդիսի պատուական էջերուն
իմբարց - չեմ վարակի յայտարարելու թէ՝
այս վերջինն անախակիւթեան - համեստն նշանա-
գրով նոր կնիքը, կենց է, և թէ վայրի նշա-
նագրերն — մնացէն իրաւամբ դիմել առած
էր Վեր. 2. Վ. Մշկը. (Հանդիս, անդ, էջ
150) — "զուտ յանական, են:

Վերսոյ վլայի տառերը ճշշիւ կարգացած
եւ մէխած է արդէն Հ. Վ. Մէլքոն աշխիկն է՝
թեօս = "Սաստած, ուրեմն ինձի կը մայ երկու
խօսք աւելցնել միայն, կիսոյն կեղծ ըլլայուն ի
հաստատոթիւն :

Վեր. Հ. Վ. Մելք. "այս շատ պարզ՝
չըսենք՝ գուցէ նաև հնախօսական յարգ չունե-



ած խօսքերը, առ շրման
 վրայ թէ Հնադրական անասկան կնքութիւնը վրայի
 տառերն անաձեռն չեն, այլ ուզ ժամանակից
 պահանջննին: Զանազան դարերու մէջ գրուած
 յունական արքանագրութեանց կերպերը
 բաղդատութեամբ մը կրնակը նկայն նշանակը
 թէ կնքու վրայ փորուած \bigoplus ձեռն կը պահիս
 անոնց մէջ, եւ կը դրուի \times կամ \oplus եւ թ,
 Յ տառնի տեղ՝ Յ, ապա Ե եւ Յ, Օ' ամէն
 տեղ մածեւ է գրեթէ, իսկ ո ձեւի փոխարէն
 չ, Հ, Նաեւ Ը:

ନେବା କୁର୍ଗିତ କ୍ରୋନାକାରୀ ଥିଲେ କୁମାର ଫୋର୍ମେଟ୍ କ୍ରେପ୍‌ଗ୍ରେ
(frère Anthoine de Gouveia) ଏହି ଦେଶମାନଙ୍କ ଉତ୍ସବକୁ
କ୍ରମିତାବ୍ଦୀ ବି ଭାବାନ୍ତିର୍କ କୁଳପତ୍ର ଉତ୍ସବକୁଳେ କ୍ରମିତାବ୍ଦୀ
ଚାଲୁକାରୀ ମାତ୍ର, ଫୋର୍ମେଟ୍ କ୍ରେପ୍‌ଗ୍ରେ ଉତ୍ସବକୁଳେ କ୍ରମିତାବ୍ଦୀ
୧୯୫୫ମୁବ୍ବେ;

Հետեւաբար՝ նախակիլէկեան-հաթեան
նշանագրով, կարծուած յունական այս Նոր
կնիքը, նորագոյն ժամանակի գործ է եւ կեզծ։
Ա. Բ. Առողջապահ

Գարիս, 17 Մայիս 1899.

ԱՅԱՎԱՐԵԼԻՔ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

57. **ԱՄՔԹԸՑ. Խալիքաթ.** պատմական Խոսացոտիթիւն։ Սոր Խալիքաթ, Տպ. Ս. և Յ. Աւագեաննեթ. 1899. էջ. 99. Գիր 20 կոտ։

58. **ԱՄՔԹԸՑ. Էդրուս.** Սուրբէւ. Վէլ Թրքահայեթի կեարից. Սոր Խալիքաթ, Տպ. Ս. և Յ. Աւագեաննեթ. 1899. Գիր 25 կոտ։

59. **ՄՄՏՀԸՆՈՒ ՈՒԽԱԾԵՑԻՆ Ժամանակապրութիւն։** Բ. Տպագործին. Վաղարշապատ, տպ. Ելմ. 1898. Տէր է +448. Գիրն է՝ 1 ռա. 20 կ։

60. **ԾՂԱՌՈՒՆ. Համելէ, Թաքազմանց Գարեգին Յ. Բարպահն. Վիճնա, տպ. Սփիթ. 1899. 8^o էջ 19+183. Գիրն է Ֆր. 2.50։**

61. **ՍՈՂԻՆՌ. Կոնց ապունիք. Թթագ. Մշկիր Յ. Պլիքածան. Բաղադ, տպարան Արօր 1898. Գիր 20 կոտ։**

62. **ՎՀՆԴՐ ԶՈՒՐԱՎԾ. Սոցիալիստ և աղքամական շարժումը ՓՓ զարում. Թաքանակութիւն գերմ. մագագիր, տպ. Տայ ուսուռավողներ. Ժմէվ. 1898. 8^o էջ 113. Գիրն է 1 քր։**

57. Արարտն. Խոյի վեց, գողովուն հետո
պարունակած Գերբը երկու մաս ունի և Խոյակի
Խոյի վեց. Բ. Հէքիմաթ եւ Կողէքս. այս երկուորդ
մասն պարտապառ է Ցարազ շարաթաթերթին:
Արգավի ենամօթ աշուն դրչով գրաւած շնչե-
ան հետազոտութիւն մին է առաջդրեալ հիւ-
թին, Սերմագս կը յանձնարաբեն ընթերցանն,
որ շատ մը ինդիբներու լրաւարութեամ կընաց

58. Ալորյան Բերսով Առտեւզը: Ասորեստի
բերդուն գրչն եղած՝ ասհան լիդուաւ եւ կենաւանի
դշյաներով գրուած վէպիկ մքն է թթյահայ պահ-
տութեառուն կիաներուն: Լէպին հերօսն է Առաքել,
որ 70 թուականներ կամաց ամառ Արքանութեն
կիւլէ և Պաղու հերթայ իրեններուն պատպահին
հայթայթեւու համար, թողով իւր երեխն մայրն
ո նորապասկ գեւասի ամուռինն: Հնու ամրոջ
7 տարի գաւառ աշխատառութեամբ եւ ճնախայթեամբ
կարու հւըլա 350 մերսի իրիկի գրամատչուիք մը
կազմել, եւ երբ կը պատրաստուի իւր հայրենիքը
գաւառալու, Ցիրան պէյ անուն հըշէին ճանկերուն
մը իւր բանուի իւր գրտառանին աշխատառութեանց
ամրոջ պատուին: Եւ երբ Ցիրան պէյ իւր վասա-
րոց ինօն Հելլէիք շրոնիւն կատարաւաէն անպարհ
կ'արձակի, Առաքել յուսահատութենէն կը սանենէ
զժիրուած եւ ապա եղենաւաս ատենին մը իւր
անինդ գատառանին ցՄիահայ իւր հոմանիւնոյն
կելէննաւն առան եւ վերէ կը ապ նաև իւր
գտարաստ կինացը: Ամրոց վէպն իննադափի պատկեր
է թթյահայ պահութասիստերու իրական կիանա:

Քանի քանի Առաջելեմբ Ցիրաներու, Հելլէններու և Նու Միհաններու ձեռքը փացած, և ամբողջ Հնանակներ քայլած են: Ու չպիս ինքեւ ցաւու Ներանակ յախանարարենք: Իւ Հելինակին դրէն կը պատենք գեր նման շատ մը դրդեք:

పొతులూకున్ని. — క్రెడిషాప్సు ని. 639 . 6) నెగ్జెయిట్
ర్ డి కెబ్బు నొప్పిల్ ర్మెంట్ ఫ్లోగ్ వాట్జ్ ధీన లి, క్రెబ్బు నే
పొతులూకున్ని నుండి ఉండుటి : పొతులూకున్ని నుండి అన్న
ప్రాణిగు పొరపారమైస్తిన్ని క్రెబ్బుల్ జీక్కెల్
ల్ ల్ నొప్పిల్ ర్మెంట్ ఫ్లోగ్ వాట్జ్ :

59. «Սատովնեսով Ռռուսացից այ Փախառիսկա-
բարութիւն» որ շատոնց ծանօթ էր բանափրաց և
առաջ 1858ին գաղղրիքն էլ թագավճառաւ էր
Դրւյուրդի հայտաբեր ձեռք, (Տառենականական
տեսք «Ցուցակ», էջ 1112 և «Սատովնեսկար», էջ
410—3) տեսքը մասցած էր մինչև 1869, որ տա-
րին ըստ տեսան Հայրենի մասդին երրուսացիմ (8)
էջ 647): Ճիշդ երեսուն տարի ըստ ինչ կը տեսնէ
ինքորդ անդամութիւն շատ համար ու համար ու
համար անդամութիւն է, թէեւ ոյս անդամի լոյս կը
տեսնէ Աղարշապատու մասմէն, Բնակին էր ուզո-
ւու որ երկորդ Հաստորավորաթիւնին շատ մասամբ
գերանցնեց առաջնորդ, աւելի լաւ մնարեց մը գնա-
լութիւնի հետոցի առնելու ձեռքունքութիւնի գուած-
ներուն գնեն հարեւորներն աւ նշանաւելով: Այս-
պէս առ եղած կը գտնենք Հաստորավորաթիւնը,
զոր ինչպէս յառաջնորդներն (էջ է) կիսամանկը հո-
գացած են Տամբրի Վրդ: Մէկը՝ Աշտաման եւ
շարեւծ որի: Տէր՝ Միջայիկեան, ձեռարար հայ-
մանառաթեան համար յատան մեմրանի ուսո-
նողների գովութեան դիմուլու:

Հետապրատան է այս պարագան որ բացի
թ. 1693 ձեռապրեն՝ որուն փայլն եղած է ապա-
քորութիւնը, բոյզ միև ձեռապրենիք ի բաց ա-
ռաւ միայն նաև թ. 639՝ թերակատար են: Գոր-
ծառ բարձրացնեն, որից ձեռապրենը աղ կա յէ-
լքամին (թ. 1706, 1711, 1749, 1756 եւ 184):
որուն նյութակ անին ժամանակագրութիւնն այլ-
ւայլ մատերը, «բայց երկրորդական արձէք ունե-
նալով ի նախույն չեն առանց համեմատաթիւնն
համար»: — Թերակատար են նաև մեր Յանձնառ-
քարտին կրին օրինակիքը, երբեմն այ նոր գույն-
թիւնը: (տես «Ցուցակ», թիւ 243, 246.)

Առաջին կամ Երևանում մայ պապքութեան
Համար երկու օրինակ գործածաւած էին. մին (թիւ
1107) թղթաշաղա բորսդիր՝ անթուական, միուր
(թիւ 1051) թղթաշաղա նորսդիր, ոյնպէս անթուա-
կան իր ժողովը էր առաջին. Նորսդիր երրորդ կրօստ եւ
սխալշաշաղա օրինակ մ'ու պապքութեան ժամանակ
համար էր: Այս մեջ երրորդ պապքութեանը
լցոյ կը անեմ Համամատաթեամար մէկ կողմանէ
Երևանութեամար ապագրին միւս կողմանէ՝ Համբարձ
վեց առաջադիրներուն ինչու յառաջամասն էր իրա-
նակը՝ Հրամանարքի թեամար իրեւ հիմն անուած է
Համբարձի թիւն 1693 ձեռագրից դրուս Խափա-
երիցու մը ԽՃԱԸ (= 1689) թուին, Թղթեայ ու
նորսդիր: Համարութեամար չափ նազը է գործ
դրաւած անփոխու պահէլ սորտ հանգիր: Համ-
բարձաւած են միւս ձեռագրիները, և կարեւոր
տուրքերութեամբ նորսդիր բնագրին տակը հշանակուած է:
Այս ձեռագրիներն են՝ թիւ 244 (Ա) ժողովածու,
սկիբուն կիրավուն Գանձակեցայ պատասխանի թեամբ,
դրաւած Եղանակավանքը թիւ (1651) թուին Զա-
քարէ գրէն, թղթեայ նորսդիր: — թ. 1694 (Բ)
ոյնպէս թղթեայ ու նորսդիր, Աւելու անու-
րէց գործափառաւած թիւ (= 1653) թուակա-
նին, — թ. 246 (Կ) ըստըսին նոր դրուս թիւն մը
բան շղագիր ընդօրինակութիւն հին օրինակի մը.
Ընդօրինակուն է Պայտ Ս. Անհակիս վարչուասիր
աշակիրն Անուքին Պատասխանէն, օրինակ՝ Սա-
մանթիւ Ս. Հռչականաստ հեկեցից ձեռագրիր:
— թ. 638 (Դ) թղթեայ նորսդիր ժողովածոյ մըն
է, ու աւելինաւ Թումանյան Սեծուպիցոյ պատաս-
խիւն, դրա ած Խափայեցի խալպատից Ս Ամառաց
երկիր Խափարհճէնի քաղաքը թիւ (= 1647)

անկերն եւ Աղօսի ինքնահամբ միւս գործերն, քայլածքը մ'ալ Յանչ. Կողովու տեղական (էջ 48-
52): Երկրորդ աերի իր երիս էջու տարց
գոտառու երեսն նշանագրութիւնն է. (էջ 192
-4): Այս նոր մասերը շատ ճեղապարհ մէջ աւ
լինաւ, որոնց շատեւ եւ ոչ թերի ըլլալը նշանակած
է. Թայսն իւ Ք Ճեղապարհ նշանակած են եւ զա-
տարի աերի թուղթացուն:

Բայն պատմութեան նախառը ու իրուգիրը
կայ, «Պատմութիւն արքարուն Մատթիուսի Առա-
հյացեց վասն Խարդառաւունքն թագաւորութեան եւ
ուղաց բարձրաց, ի Դմ. (= 951) թուականէն միւսուն
միւս է ՈժԸ. (= 1162) Թիւն աւարտաւուն Սա-
հյաց այս արքարուն Առաջացնելուն չէ, ինչ-
պէս արքէն Հայութանիօթ է: Առաջացի հացը-
պատմութիւնը միւնք Ծու տարին (= 1101)
արքէն աւարտելու կը ճեղանքի՞ւ երկար յիշասա-
հարաց քիցեց (չկ 277-282), ի մինչ այս թէ
իւ Մատթիուս... զամա բարձրաց քաջանան քննու-
թեամբ կացի եւ արքարու մաս ի բաղադր Մի-
ջաշետաց յիւսահմ ժաղկելու գրեցութիւնն ցայտ
վոյր, և եւս կայց ի յայտնութեամբ առաջ գործից
թերինց դեռ եւս տառի կայ ի գրի Հայաքել-
ւասին յիշասահարանէն վերց ի կցէ նոյն մաս-
ուլ եւ Հասցընելը Ծ.26 (= 1036) թուականը
յանձնած, ի բնի հասու, առանց որ եւ է ախտարի վե-
ախանական վերահամ մաւ կիսան թուականը է
գործը. (առարտ էջ 369:) Սակայն ժամանակա-
դրսթիւնն ունի ունվ շարունակաւած է, եւ ինչպէս
արքինց վերը ի արքարուն նշանակաւած՝ հաջողաւու-
ած չդրի ՈժԸ. (= 1162) ատրին, սկսեած եւ աւա-
ելուն առանց ոչ յասուկ պղնանարութեան եւ

ու վերտրանի կամ յիշառակարանի: Գործը պարզապես շարունակված է, մաս մ'որ դրէք է երեսում մէ կի տրամադրութիւնը, ել չէ մուգ և 547- 547- ապ. Տէղ. էլ 369-429: Եւ այս նախ մինչեւ ՊԴ. (= 1154) թափականը, ուր վերտրանական խոսք մը կայ (էջ 407): "Մինչեւ ցայը վայր խօսեցաք, զոր լուսութ եւ տեսաբ աւշը մերզվէ: Այս մասին մէջն է Բարձրի վարդապետին՝ Պատուինին խստավանածոր երկար ողբերգական բանքն" (էջ 375-395): Բարձրի վարդապետին մահամբն յիշեալ ՈՒԾ թափին կաւարտի շարունակութեան երիրորդ երկար հատակն ալ ու խօսողվ՝ "Ես ոյ եղեւ աւարտ մանիցին եւ սկիզբն Պատուականին, (էջ 428), որմէ եւոր քանի մը տող ալ կայ, որով կը լմայ շարունակութիւնն ալ:

Աւաճայեց ժամանակագրութեան տաէն կը զանակի մանրամասն ուղարկութիւն մը, որ անհրաժեշտ է, ապկամի կը պահի: Հրատարակութիւնն որ կ'աւարտի յատակ անուան ցանկով մը (էջ 481 - 448), պարզապես բնադիր է՝ ձեռադրաց բարգաստ թեամբ: Օրով՝ ինչպէս իւր ծրագրեն գուրու ք մատու, Աւաճայեց երկասիրութեան ուղարկութիւնն, պատասխանական ծանօթութիւնը, տեղեկութիւնը մտենագրին ա իւր աղբերաց վեց եւն կը պահին: Գործն՝ իւր շըմանակին մէջ՝ մասնաւուած հրատարակութիւն Մըլլուստը՝ արտանի է գովութեան: Միայն աղոյակալի իւր ուղ տեղ ատել պակասաւոր է, բարգաստի էջեր այսօն եղած են:

60. Ծերպիրի, Համբու: Ըեքսիրինշանաւոր սղերգութեան այս չըրպարութիւնն է որ լոյս կը աւեսէ իբր ատան առարինաւ ընթացքին մէջ երեւոյթ մ'որ ապօպարան է հոյ դրականութեան մէջ: Տան առաւան մէջ չըստ Թարգմանութիւն, բայ ասոփ գեղեցիկ պատմավրութիւն մ'ալ բրա անմառաւ Արագածոտնէն, անանդի բան մին մէջ, որ պէտք է գոհացընէ Սևանի երեխայ Արծունաւ այն բաղանքին թէ և Հայոց մատենագրութիւնն այդ կողմանէ յետ Հնկի Ձինաց մատենագրութիւնց գոնենք որ այդ ողբերգութեան Թարգմանութիւնն առն է մէկից աւելից (Համբէդ, Թրգմ. Ս. Արքու., էջ հ): Զինաց մատենագրութիւնը մէկից թողով՝ յիշեալ երեւոյթին իւր պարզ մեմութիւնն ունի. մէկ կողմանէ այն ընդույզ իւր միւս մատենագրութիւնը ընդույզ իւր միւս կողմանը է հետաշնուն մծածադին ընդույզն ընդույզիւթիւն կը գտնէ Ծեքսիրի իւր անզուգական երեխովի, միւս կողմանէ այն որ թարգմանութիւնը մծած մաս անդամ անդամ ացըցիք են, որ թարգմանաւթիւնն այսու աւելի պայպէ բախիք իւրաւունք մ'ունի Հրապարակ դաւառ, վասն զի միակի է Հայոց արեւմտեան բարբառով. միւսներն արեւելեան բարբառով են, օմանց լեզոսի տեսակիսով շատ թերակատաւ:

Իրեւ առաջին թարգմանութիւն կը համարուի Ս. Արքունականութեան Սահման անկէ երկեց տարի առեւ իշխանութիւն կը գտնեմ հետեւեալլ՝ Հեղապիտի, Համեմէդ, Դամբոյի իշխան, թրագը. Անշահա Ամրեացից. (Բառու 1886) Առեւնու չունենալով այդժմ այս գիրքը էմը իրար ըստ թէ ինչ կարող

и вълни, и възможните им промени на всѣ подвижни части, и въ
всѣ плавателни апарати, аще употребятъ въ земеделии и въ
всички промишлености. (такъ също и въ земеделии и въ
всички промишлености.)

Թարգմանիչն ընծայած է ասկէ զառ բարձրաթիւ
թիւ նյու կարգի գործեր, այսպէս՝ “Ընդապիր,
աշխատավոր աշխատավոր թիւ հիմք արարաւա-
գութ” (Տիգր. 1895, 8^o էջը, 1895, Հար. Ըստ.
թիւ 97). “Ընդապիրի բամե նա քողկետ (Հար.
թիւ, Թիւ 111).” “Անեսեակի վաճառականը” (Հար.
թիւ, թ. 184). “Ընդապիր, Վրայ Ալբ, որդեռու-
թիւ հիմք առաջարկութիւն” (Տիգր. 1898, 80 էջը).

շրջանաբարականությունը. (Տպվ. 1850, օհ չէք 80. Հարտ. Ընկ. Թիւ. 143) ին Անցողակի բնենք ՀՀ-ըսքիրիք միւս գործերն ալ այլևայլ թարգա- մանութիւններ ունեցած են մեր մէջ, այսպէս յաս- պէս «Լիր պարայն քանի մ”անակած» (այսպէս) ի նիւ այլց «Լիր թիւաւոր, թրդմ. Ստ. Մայակա- սան», Պետր. 1887¹ Յաւելուած «Արարուինի» ուղարկ արիշ գործերուն թարգամունութիւններն իշխու կը պարուն. Վ. Ազամանի իշխու կը պարուն թիւններ «ՀՀ-ըսքիր եւ իւր Համելք սղերգու- եան աղքիւն ու քննադատութիւնները» (Տպվ. պ. 6. Մարտ. 1887, փայք 80 էջը 113), որ այսոց մէջ՝ իւր առեսակին միավե է, որպէս գի- տեք. քննադատութ կը յիշէ թէ Համելք թարգ- ամասած է «ի հայո Պռն. Սննդերիմին Արծուունց, Աւետիք եղեկեանից» (էջ 7), «Արքայ Լիր արգամանուած նյունպէս Ս. Արծուունին, եւ «Օ- ւլլո» թարգամանուած Ս. Աւուլուանին (էջ Բ.) նայն մարին ալ ուստած Անապահութիւններ կի խս- անար հրատարակել, որոնք սակայն լցու տեսած ն որպատ մէկի ծանօթ է:

Նոր թարգմանչին ծանօթ եք, ուստե՛ որը ափ
երեւայ յառաջաբանէն, միայն Նրկոտ թարգմա-
թիւնքն Ս. Արծրունւոյ եւ Յամշ. խան Մասէ-

Հետինի: Առաջնորդ չի կրնար հաւանիլ վերը յիշուած
պատամառով. բայց նաև երկրորդը բոլորին գոհ
չէ ըրա զինքը. (աես էջ Դի՛) Ներփայ թարգմա-
նութիւնն աւատուած էր կրթին, բայց սկսած շա-
տելի յառաջ, երբ թարգմանիչը համատեսելի
վրձունչ հրատարակութիւնն ընտագրին հետ այն-
չափ տարրեր գտած էր որ անիմօպէս որոշած եր-
կրորդ անգամ թարգմանել պահ: Եւ այսպէս
թարգմանութիւնս պատարացած էր “մի քանի
տարրինք յառաջ, բայց անկորուել եղած էր զայն
հրատարակել արեւելք: Ես ամէն պարտապարը
կը պարզէ “Մի քանի հուօք, յառաջարանք (էջ
ծի -Դի՛), որոն կը յաջորդէ բուն թարգմանու-
թիւնը. (էջ 1 - 183). Սիդորը գործած է Ծեցըթիք
յաջող պատկերով:

Թարգմանութիւնն ինչպէս ըօթիք՝ արեւ-
մանակ լեզուու է, և թարգմանիչն աշխատան է
մարդու գրական աշխատաբար մը գրեթե, յանու-
թիւ մէկ կողման ՝դիրէին եւ ասկէու ընծայու-
թիւնի ընթերցումը, միւս կողման ՝մանաւու ու-
շագրութիւնն ընել՝ «ըստ կարելայն բանագրին հե-
տեւելու», ըստ ու առգօրին, այլ ՝Հեթարքին
հայոցնելու ջանալով՝ «հազիւակին միւր պահէ-
ր հանուերի, թէ այսպիսի ձեռնորկ մը կորին-
քան չէ՝ ծանօթ է, և բնական է որ թերութիւն-
ներ լավակին ։ Գոնէ լեզուի մասն նոր թարգմա-
նութիւնն անհամարակ կեր է ոչ միոյն Ասորուսուու,
ոյլ ոյնու իր Մատահետ կեր թարգմանութիւնն էն,
թէեւ բնական է որ՝ այսեւոյւ ըլլարով բարբառ
ալ՝ տարրեր կրնան ըլլար ճաշակները։ Պետք է
միայն Համեմատել այս երթուքն եւ անձնել թէ
ինչ ամ տարրերութիւն կայ կարուքին մէջ, եր-
կան ամ անդիշերն ընթարէն ըլլարով հանուեր։
Եւ զարդ անհարթութիւններ շատ ուելի կը տես-
նուի Մատէհետի գոյն քան նոր թարգմանու:
Համեմատութեան համար ահա քանի մ'օրինակ
միայն առաջին էլեքտրու ։ Մատէհետ կը դրի (եջ 11).
«Պառաւ ցուրու ու (անդիշաբանութիւնն ՝bitter cold,
նոր՝ «սասափի ն եւ») — եջ 12 «Պառայի նորի որոտն»
(ոոր), «Հապատակներ», անգղ. liegemten առան-
ունենք) — եջ 12. թեանարգո։ «Ի՞նչ է ծան».
Հօրացին է պայ։ Հօրացի։ «Կոս մի իրուրը» (բա-
ռական) A piece of him. նոր՝ «Անոր նման բան
մի.») — եջ 13. «Երբ այն իսկ առաջը, որ հիմա
բնեւեց ինչ որ որեւանուած է (նորը՝ «Երբ այն հան-
դիպակաց առաջը» որ հենեւեց ինչ ուրաքանչ կը լս-
աւախայու) — եջ 15 «այս մեռեալ ժամն (բառա-
կան at this dead hour) ացել է մեր մասից ուսու-
մանք, ուսումք» (with martial stalk, նոր՝ «այս
դիեկտանական լուսթեան ժամանակ» սիրածան սիրածան՝ քայլուր ուր գոհանուոյն քովին անցաւաց
(վերջին՝ «պահականոց» բառ բնադիր կը պա-
հանէն), եւս եւս բառական է պայտիքից այ, ցու-
ցներն ու ամ մծ զնապանութիւնն որ կայ կերպու-
թիւն մէջ, որ աւելի մեծաց է անոնց առ Սա-
ռակէհետ բնագրին ցցիք հետեւելով հանուեր՝ շա-
փական գրուածք մը տող աւզան է, միշտէն նոր
թարգմանան արձակ է պայտիքի հաւատարմամբ ըլլա-
ր չանալով ալ՝ աւզան է «Հայացնելու», եւ պա-
տիք իրաւուկ սանի բայու թէ «ունինք Համեդիդ

Հայերէն երեք թարգմանութիւններ, երկին եւ ըլլորդինս ատրպեր իրարեց՝ (էջ 14-ր) Աշխանձը թու եթէ այսինք շարանաւոքի՞ նոյնժամ իւ աւելի աւ նոր թարգմանութիւններ պիտի աւենանձը, առ մենք ալ նոյնպէս “բարդողութիւն տարքեր իրարեց մինչդեռ մեր կարծեօք գոհ ըլլարվ պյօխափոլ աւ թարգմաննաց ջանքն ըլլարս և կրապահութ գրաստանութեան ուրիշ քամաթիւ գործոցիները հայացնել։ Մեր ստացած սպասութիւնն այս և որ Մատէհեան իւր մէզուին շատ խորթած թեամբը ալ կարուի ու սեղմ ոճ մը կըցած և գործածել կանուն թէեւ ստուգի ընտրելագոյն ինքուու եւ դիրքին ու սահուն՝ իրեւ արձակ աւելի ճապագ կ'իւրեալ։

61. Մոյլիկ կեղծ անուսանձու Մոյլիկք
թշւեւութեան թարգմանութիւնն է:
ակտաւութիւնն, պես ենք ըստ թէ
մանիչն բաւահան յանողած է. սակայն շատ
առդրվագա եւ մաս թարգմանութիւնը կը
եւ թարգմանութեան լցոն շատ անհամ եւ
մանութենէ բարբարութիւն է. թարգմանիչն
անկահայ է, ու զեր է աեղ տեղ ուսուահայ
գործածել, սակայն յանողած չէ. բայ հետ
որ այս 55 չէ փարագար գրաւութիւնն
ու մանրութիւն կը պատճեա. Տագարսական
էր պահապահ շատ են որ չի բացան իմանալ թէ
լ, հօրանիջել, իստուգանիլ, կորիլ եւ այլ
նման տառապահութիւն թարգմանութիւնն էր
ամ ապագարութեան: Տագարսական պէտք են
ու ուստի մաս եւ ուշագրութիւն գարընեն
ու ապելու, վասն զի այս մասներն բաց է
ցիկ նշեցրան արգելք ըլլալին, այս ան-
թիւնն աւ անին ու ապաց ընտեսանալով
ու որին հաստր ի՞նչութիւնն: Հ. Պ. Զ.

62. վիրենի ծօմաքրո, Սոցի-լիցն և ուշա-
լութեան կը թուրան: Վերապէին արդէն կը
էն գրքին բովածահաւելիք: Ա. Զօմբրու-
ման կը համալսարանի ռատացառականնեկն՝ ճամ-
թեան մ'առթիւ բանախօսութիւնները ըստ
իշխանի ընկերվարակն այս մեջ հոսութիւն
որ ենթայ գործու երազական կենսուա-
ու որ երեխներէն էն, ապացային համար
ու ամենէն պատահալիքը: Բանախօսութեանց
առցանցակն այստանու է՝ “մի սկիզբ, իժամ
ու ամբողջական համահայեցք”, մ'ար-
դին հոսութիւն վայր գծեալվ ուրու պատ-
րան ալ պիզանէ մննէւ մեր օրերը: Թուալ
ին բանախօսութիւններ, զորութ ընդարձակե-
անեն այ տեղ տեղ փոփոխելով՝ ամփոփա-
ուինի մէջ որ քանի մը լեզուներով թարգ-
ած է: Հայ ուսանողներին ալ այս գործն “իր
կին մէջ հասպանէն մը գրաւածք քանեալվ”
անձան նեն զայր “հենանափի բաքէհամ թվայ-
թեամբ, Յառաջանանին մէջ կը յայտարար
անհինը որ ստիպւած էր՝ “շատ ստարաբա-
նեններ, գործածեն, որ անհանավելի շա-
մանի է: Հաքրեանայի ալ գործ անհանավելի շա-
մանի է: Հաքրեանայի հայեացք մ'ալ կը ցու-
յացիւ ու ուսուգին “շատ”, են այս չորսիւնը,
ու մայսի մայսի մայսի մայսի մայսի մայսի մայսի

Փեսու, "Փօրմալաց", "իդէալու", "պրօկեպտիստ", "բարժօւալիտ", "Փակտոր", "Կարտուշուլու", "պրօցեսու", "անտիպօն", "մասուն", "մարտզին", "աւետուսուն", "մանաւարտու", եւ անթիւն նմանելու; Ի հարկի թարգմանիչն աշխատած ալ է հայցընելու, "առերթինողդիմուն", բայց տանց շատն ալ՝ ինչպէս կը նստավանի սիրոթ են հնարաւ մը աշխարհ հարար մէջու մէջու. ինչպէս "Հուարդիկանացում" (socialism), "Երկնարունք" (alternative), "բառազորդաթիւն" (phraseologie), "բառականուն" (normal), "գերբնականուն" (unnormal), եւ շատ ուրիշներ: Անշաշ այս կետն բնական մէկնաթիւնը կայ, եւ թարգմանիչն մէծ մասամբ իրաւանց անի, երբ կ'արգարացընն իւր այս ընթացքը դրվուլ: "Մերկ աշխարհ գնեա եւ գիտակն առքինութիւնիք: Եղան բառաւուն ալ չչիք չեն համապատասխան դաստիարակների բուն իմաստին: Եւ ասկայն կարծենիք շատ բան կարելի էր հայ մէջու ոգւցիս առելի համեմատ փոխադրել: Գրքին բուն պարագաներնեւն վրայ խորի մը ծրագրէն գուրա կը նեայ:

4. Յ. Տ.



ԸՆԴՈՒՆԻ ԹԵՐԹԵՐԵ ԾՎԱԿԵՓՈՒՆԱ

1. Ցաթեւու սինը: — 2. "Հայրենիք" — նոր շաբաթօթիք մը: — 3. Պարփիս "Ալումի ճան ուսանողաց", եւ Համալսարանի ամսաթօթիք: — 4. Նենսէնի "Հիտութեան ու Հայեան զրիւն քննալատութիւնը:

1. Ց. Ալեքսանդր Ռուբենցանեան Կարապաշէք: W. Zeitschrift f. d. Kunde des Morgenlandes: 1898թ թիւ 4ին մէջ որ գետ նոր հրատարակած է: Կ. Պողոս Աթ-Մէյստունի մէջ արևնկանի Կոստանդնիք Պորփիրոսդէնիւս մասն վայ խուելով՝ որոն համբար խաղընն արտացիր հեղինակը կ'ըսէ թէ հովին շարժած ժամանակներ առեն երկարակ մէջ դրաւած առեն առարկայ, պայպէ ապակի, կապին, եւ առաջ կը խախիմիք թէ ծանօթացնեն եւ բարպացուց մեր սահմանու սինը զր կանգնած է Յահաննէ Սինենեա եպիսկոպոսն. իւր կառուցած Պօղոս Պետրոսի եկեղեցիցն առջեւն, որ զարմանալ յասկուլ եթեանք մէջ երբ մէկ մէրէն ձեւքը կոթնցընէ, կամ թէ եթե կերպով մը ճնշէ արքովովն իւս սիս շարժիլ, ինչպէս Հանզարեան Վարդապետն, Աթին եւրապաշի ճանապարհորդն եւ այլը անձամբ փորձարկութիւն եւ առաջ հայ գաղտնականութեան կամ լաւ եւս ուսանողութեան մէջ վերին ամիսներս պատահած երկպաւակութիւնն:

Հայութ ամի առիթ ունեցանք այլեւայլ լըռքաց պարփիս հայ ուսանողութեան սրտունքն է ըլուզը կարաբին թէ քանի մ'ազդացինք: յոր հազիր մէկ երկու ծշմբիր ուսանողունքն իւս կաթէ հարէնք հարէնքներ, երկիցներ, եւ այս կարաւարքնեւն, ընդունի իսկ ուսանողութեան մէջ վերին ամիսներս պատահած երկպաւակութիւնն:

Հայութ ամի առիթ ունեցանք այլեւայլ լըռքաց պարփիս հայ ուսանողութեան սրտունքն է ըլուզը կարաբին թէ քանի մ'ազդացինք: յոր հազիր մէկ երկու ծշմբիր ուսանողունքն իւս կաթէ հարէնք հարէնքներ, երկիցներ, եւ այս կարաւարքնեւն, ընդունի իսկ ուսանողութեան մէջ վերին ամիսներս պատահած երկպաւակութիւնն: